ԱՐՇԱԼՈՅՍ—ՇԱԲԱԹ ԹԻՎ—168 ՀԱՄԱՐ ՇԻԹԵՍ 8—ԴԵԿՏԵՄԲԵՐ—1856

ՄԷՇՄԱՐԻՏԱԼՑԸ

ՀԱՅԱՏԻՍ

Իշխող Մեծավուայը Հասմարիս։ հեր հանիթա Ճուամաս Էյրթիեսի կիւնլէրի տողբիլաճաք ապր։

Սենեսի բեշին օլարաք Դայիմէ 140 մանէն ագճէ 120զբշ.

Ամիսը պոլորը քէզալիք » 75 » » 65 –

Իւչ պոլորը քէզալիք » 40 » » 35 –

Վէ պիր նուսխասը . . . . . 3 –

Տաշրա ար իշլուն պէհեր նուսխասունա 20 փարա քօսիա մասրաֆը զամմ օլունուր։

Իլանաթը պէհեր սրրասը պիր սէֆալիգ 60 փարա

Իքի սէֆա իշլուն պէհեր սէֆաբնա . . 40 »

Իւչ սէֆա իշլուն պէհեր սէֆաբնա . . 30 »

Իւչ սէֆասան գիսասէ օլան։ վէ գայէթ ուզուն իլա. նամ իշլուն այրըճա բասմալիգ օլունուր։

Տաշրատան կելեն մէքթուպ վէ իլանաթը քօսիա մէսարիֆլէրի։ կէնտիրէնլերին իւզերինէ օլսուզա. պու մահալաթ պէյան օլունուր։

ՈՒՍԱՐԱԿ ԲՕԼԻԹԻԿԻՅԷ, ՊԷԼԷՏԻՅԷ, ՎԷ ԷԼՄԻՅԷ

ՎԷ ՄԷՎԼԱՏԸ ԵՎ ՓԱՓԱՍԸՆԸ ՍԱՅՅԻԴԻՅԷ ՄԻՒՍԱԼԻԳ ՂԱԶԷԹԱՆ

ԱՍԻԹԱՆԷ 8 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Պու էանատէ պիւԹիւն Եւրոպանին նազարը ալդգալմէը, Բարիս միքէալէմէ մէճլիսի իւզերինէ պուպ, ֆագաթ պու մէճլիսին խապերի, Ամիթանէտէ հեր մահալէսէն էվվէլ սայլուլուզունան, Եւրոպասան ղեկաեմբերին 7 սինէ գատար կէլէն սօն զազէթալէրը տախի, անճագ պու միքեալէմէնին աշբաճաղընը խապէր վէրէպիլիպ, ֆագաթ նէ վագրիթ պուշլանաճագ, նէ գատար սիւրէճէք։ վէ նէ նէթիճէ պուլանաճաղընա տայիր հէնիւզ պիր էֆքեար պէյան իսէմ միշ օլուսգլարընասան, վէ պու մասատէի միւհիմմէսէն սօղրա տրգգալմա շայէան օլան, Միշիլեա իսմիթիլալը։ վէ Նէօշամէթ վէ Ամէմ ճէնկի վուգամաթլար տախի գէլդրէսէ պէյան օլունմուշ օլսուզունան։ պու սէֆա մէվսիմ բօլմիթիգյէ խիւլասասընա հաճէթ կէօրիւնմէմիշ պիր։

Ֆրանսըզ վէ Ռուսիա սէֆիրլէրինին, մէսէլէի հազրէտէն սօլայը պապը Ալիսէ պիր միւզէքքէրէթ թագտիմ իմթիքլէրի, վէ ճէվապընա մունասիբ զամանը օլսուգլարը կէշէնտէ իֆատէ օլմասը։ Պու միւզէքքէրէնին սէբէթը բէսմիյէսի թրիսմէթ զազէթասընա տէրճ օլունմուշ վէ օնուան ալարագ սայրը զազէթալէր տախի տէրճ իթմիշ տիրլէր։

Վագթիւ հալ բօլմիթիգասընա նազարէն, պու միւզէքքէրէնին բէք չօղ է հէմմէթի օլսուզունան թէրճիւմէսի վարագամըզա տախի տէրճ օլունուպ, լաքին սահիհ բէսմի սիւրէթ միսիլ, եօղսա զազէթարէրին իճտիսատը տրը, պունա տայիր հէնիւզ պիր իմանգիգ սէժիմը եօք տուր։

Սէ-ռէեռը դ-ղ**էրէյը ռէ-դիյէ։

Պիր Ռ-ճիգ ղազէթայը Թէրէ-ռիյէ։

Սէթպուսա մունֆասիլմէկ զ օլան հաշէմէթլու իմբէրատոր հազրէտէրի, ամթի իւզէրը մէվսուլ կէլէն խյզահաթ վէ թաֆսիլաթը, թէրճիմէսը հազրէթը Սաարբազամիտէն մանթըսպ օլունմասընը, մուխլիսէրինէ թէնպիհ պույուրմուշտուր տրը։

Պէրլինճի։ Պէսարապիա հուտուսունին թէսվիրէսի մասատէսի։

Պապը Ալի, պու Պէսարապիա հուտուսի թէսվիրէսի մասատէսինին, Բարիստէ աշբիմասը թասմիմ օլունան միքեալէմէ մէճլիսինէ գարարկիր օլմասընա բազը մղտրը, եօղսա, Ֆրանսա վէ Ռուսիա տէվլէթլէրի, Եւրան ատասընին վէ Թուռնա ազգընատա օլան Տէլիա ատասարընին մէրքէզինի, ակվէթը Ալիսէյէ թէմին իթթիֆաքլարի հալտէ։ պապը Ալի ատրագ թէրատիը հազրէթը Սաարբազամիտէն պիրէր ճէվապ վէրիլմէսինի, զնյրտէ մունհարրիրլիլ իմզա էլէրիլը մանթըսպ իսէրլէր։

ԹՈՒՎՆԷԼ, ՊՈՒԹՆԷՖ

Մէսէթրիա զապէթալէրի, պու միւզէքքէրէի եաղանա չըգարըպ, եաֆուտ հիչ օլմազ իսէ Ռուսիա վէ Ֆրանսըզ էլչիլէրի իլէ պիրլիքտէ վէրիլմիշ օլսուզունու գատար թիմէյիպ, հալատա սահիհ պիլէ օլսա, մատամքի տէվլէթը Ալիյէ, տուէլը մունահիտէ պէյնինտէ զուհուրա կէլէն մունարազայը խօտ պէ խօտ թէսվիյէ իմթիյիպ, ճիւմլէնին իմթիֆագընա իհտալէ իմթիշ տիր, պու հալտէ մի վէզքքէրկյը մէզքիւրէնին հիչ պիր էհէմմիյէթի գալմազ տէրլէր, վէ պու տախի քէքտէ պօշ միւթալաա տէյիլ տիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԷՃՆԷՊԻՅԷ

ՌՈՒՍԻԱ։ Մէվսաթօփոլտա էօլէն Ռուսիա ատքէրի վէ զապիթանը իլչիւն Մէվսաթօփոլ մէզարիսթանընտա պիր տիքիլի թաշ վազ օլունմասը Ռուսիա հիւքիւմէթի վէ ահալիսինին էմէլի օլուպ, պունա ագճէ տախի թափրանպրընան, էէրիւն օրուզատա ալթը եիւզ պին ռուպլիի թէճամուզ իմթիշ տիր։ Պու ագճէ տիքիլի թաշա բէք չօղ կէլմիյէն, պունուն եէրինէ մէզարիսթանք մէզպուրատէ պիր միւզէյէն քիրիսէ եաբըլըպ, տէրուն սիեահ մէրմէր իլէ գաբլանարագ, ի զէրինէ էօյէն քեաֆֆէի զապրթանին խմէրի ալթուն եապը իլէ հէքք օլունաճագ մը։

ԱՒՍԹՐԻԱ։ Էսթրիա իմբէրատրու հալա Իթալիա էյալէթլէրինի ատալաշմագտա օլուպ, հէր եէրտէ քօնիմիգատա գատահալթլարը աֆվ իտէրէք, վիրիյէ զապթ օլունմուշ օլան մալէրինի քէնտիսէրինէ պաղըշլայարագ, վէ սայրը խայրաթ վէ սէվապլար իշլէյէրէք քէնտիսինի ահալիյէ տէրէճէյի իֆրաթտա սէվքիրմիշ տիր։ Իմբէրատրու միւշարալէյհէ Իթալիա ահալիսի թէրքիճնատան կէօսթէրիյէն բէսմի վէ ղայրը բէգմի իհթիրամաթ վէ թատալիմաթըն ճէատմէթինէ նազարէն զանընը ատճիզանէ միզ իւզրէ եագընարատա հիչ պիր Ամէրիկա իմբէրատրու Իթալիա գրիթասընատա, ահալիսէն պէօյլէ պիր թաքթիֆ վէ թէվէճճիհ հէ մազհար օլմամըշ տրը։

— Իթալիա պաշ գումանտանը օլան Մարէշալ Բասէյէի, կէչմիշտէ վէ վագթը հալտէ գումանտա իլ զէրինատէ օլան սէրասքէրլէրին էն միւսին վէ խյնթիարը օլուպ պու սէնէ տօգատան էքի եաշընա կիրմիշ տիր։ Միւշարալէյհ, Մէսթրիա իմբէրատրուճանա իսթիֆասընը վէրմիշ իսէ տէ, գապուլ օլունմասան էվվէլ քէնտիսինէ պիր էէնի շէրէֆ վէ շէօհրէթ տահա վէրիլմէսի միւթալաա օլունմագտա պուլունմուշ տուր։

ԲՐՈՒՍԻԱ։ Բրուսիա գրալը, Նէօշամէթ իւզերինէ օլան հուգուգատա միքիրէսինի իպգա իմթիքք իւզրէ, տուէլը մունազզամայը Եւրոպայա պիրէր գրիթա միւզէքքէրէյը բէսմիսէ կէօնտէրիպ, պիր միքտալէմէ մէճլիսի թէրթիպի իլէ թէսվիյէսինէ հիմմէթ օլունմասընը մանթըսպ իսլէմիշ տիր։ Պաղը բիսլիյէթէ նազարէն Բրուսիա գրալընէն պու իսթիտասը գապուլ օլունուպ, Նէօշամէթ մէսէլէսի Եւրոպա մէսէլէսի օլարագ Բարիս մէշվէրէթինէ եահուտ պաշգա պիր միքտալէմէ մէճլիսինէ իհտալէ գրլընաճագ մը։

Ֆրանսատան կէլէն խապէրլէր տաճագ մը։

Օվիշէրի ճիւմհուրու թէրաֆընատան Բարիսէ կէօնտէրիլէն ճէնէրալ Տիֆուրուն, Օվիշէրիյէ ամանէթինի պէյան իսթիպ, իմբէրատոր Նաբօլէոնուն, Բրուսիատան զիյատէ, Օվիշէրի բօլմիթիգասընա մէյտալ պուլունուզունու իֆատէ իսէրլէր։ Վէ Օվիշէրիսէ հալա ճէնկ թէատրիքէաթընա տէվամ օլունմագտա տուր։

ՆԱՒՕԼԻ։ Նաբօլի գրալը Ֆէրտինանտո հազրէթլէրինին սիւնկիւ եաբասը ան պէ ան էյիլէնմէքտէ օլուպ, վիւճիւտէ պիր թէհլիքէսի գալմամըշ տրը։

— Նաբօլի հիւքիւմէթի իտարէսինէտէ օլուպ, մէմալիքինին պիր նըսֆը օլան Միշիլեա ատասընտա, Բալերմո չէհրի ճիվարլէրինտէ, հիւքիւմէթ գարշը պիր գաչ եէրտէն թուզեան վէ իխթիլալ զուհուր իթմիշ տիր։ Նաբօլի տէվլէթինէ խասմ օլան զազէթալէր, պու իխթիլալէ իֆրաթ ճէսարէթ վէրիպ, թուզեանը տէվայինէսի իլէ միւշահէտէ իթմիշլէր տիր, անճագ հավատասթը սահիհէյէ նազարէն, պու իխթիլալ ու ֆագթէֆէք քէօյ վէ գասապա ահալիսինին պիրէր բարչա շամանթարը օլուպ, շիմտիրիք հէր մահալտէ հիւքիւմէթին հիմմէթի իլէ պաստրբըմըշ տրը։

Պաշգա տրը, պիւթիւն Միշիլեա ատասը պիրտէն այաղա գալգար իսէ, պու հալտէ, զորպա կիրու հինին, պաղը էճնէպի տէվլէթլէրտէն իմտատ պուլաճագլարընա տախի իւմիտ իսէնիլէր վար տրը։ Հաթտա Ինկիլիզլէր Միշիլեա վէ Ֆրանսըզլար Նաբօլէյէ ատքէր տէօքէճէքլէր սէպլէրիտէ չըգմըշ տրը։ Պու ճիւմլէ իլէ շիմտիքի

հալտե պէօյլէ ումումի պիր Թուղեան աբամէթի կէօրլունմէյիպ, Նաբօլիսէն տախի մրգտարը քիֆայէ տաքէր կէօնտէրիլիպ, զապղԹանտան շիւպհէլի, վէ հիւքիւմէԹին էմնիյէԹինէ շայեան օրմայանէր տախի Թէպոիլ օլունմուշար տուր։

— Նաբօլի մէսալնի իշիւն, պիրիպիրինէ պէնղէր վէ մուղայիր պին տիւրլու հալատիպէր վէ խապէրլէր վար տուր զապէԹալէրտա։ Ռիմէսինին էֆքէտարը իբկսէ ԹագսիմՀ օլունուպ, պիր Թագրմին զիմիւնտէ Նաբօլի գըրալը իլա Նիհայէ տայանամայարագ, Ինկիլիզ վէ Ֆրանսըզա մուԹլագա պիր Թարզնէ վերէճէք տիր։ Տիկէրլէրինին զիմիւնտէ, Նաբօլի գըրալը, պիր խաԹ բայը, էսկի բօլԹիգասընտան այրըմայաճագ տուր։ պու զիւիմտէ օլանէր շու հիքեայէի նագլ իտէրլեր։ Խարիստէ մուգիմ Նաբօլի էլչիսի Իրէնա ԸնԹօնինի Ֆրանսա խարիճէնէ նագզուր ԲօնԹ Պատէվքի իլէ վէտա իԹաքատէ, ԲօնԹու միւշարալէյհ էլչիսի հիւանիւ մուամէլէ վէ նէզաքէԹլէ գապուլ իտիւպ ինշալահ եագրն վագԹտա տէվլէԹէյնին հուպպու խալէԹի ԹէճՀիսա օլուր վէ սիղէրի տախի ԹէքբարՀ սէֆարէԹտէ կէօրիւրլիւղ տէտիքատ։ Նաբօլի էլչիսի շուվէճՀ իլէ ճէվապ վէրմիշ տիր։ «Պու պապատ, ԹէՀնէղզիլ, Ֆրանսա վէ ԻնկիլԹէրրատան զուհուր իԹմէլի տիր, եօղտա գըրալմըղ Ֆէերանան. տատան պէօյլէ պիր հարէքէԹ մէ. մուլ օլունամագ, քէզալիք պիր իւ. զիւնճիւ տէվլէԹին ԹէվասիւԹիւ. նիւ գապուլ իԹմէսինի տախի մէ. մուլ իտէմէմ։ Ալսանրիա ԹէրրաՖքնատան կելէն խապէրլէր, պունուն մուղայիրի օրուպ, Նաբօլի գըրալընին պաղը մէրԹէպէ ԹէՀնէղզիլ կէօսԹէրէճէյինէ տախի իւմիւալը օլուրլար։

ԱՃԷՄ։ Ընէմտէն կելէն հալատիսլէր տրագաթէ շայեան տուր։

Ինկիլիզին իլաՀը հարպը իւզէրինէ Ընէմ տէվլէԹի բէք չօղ սիւզիւնտիւքտէն սօղրա, Ինկիլիզ իլէ ճէնկ իԹմէյի գապուլ իԹմէյէ մէճպուր օլմուշ տուր։ Պունա զապէԹալէր էքի սէպէպ պէյան իտիւպ, զանընմըզճա քիսի տախի մուհագագ տուր։ Պիրիսի Ընէմ ասքէրինին Հէրատ ԹէրաՖքնատա ՖիւԹուհատան ՖիւԹուհաթէ Եիւրիյիւպ Գանատահրա տօղրու իլէրլիլ մէսի վէ պունատան հասրլ օլան ճէսարէԹ, էքինճիսի վէ տահա զկյատէսի Բուսիանին Թահրիքինէ համլ օլունուր, վէ պաղը ԹահրիրատԹ նազարէն, Բուսիա չատուրը վէ կիզլի մէմուրլէրի, Ընէմ ահալիսի վէ ասքէրինի օր մէրԹէպէ Ինկիլիզ ալէյհինէ տատավէԹէ Թահրիք վէ տավէԹ իԹմիշ տիր քի, Ընէմ շահը պու ճէնկի իԹմէսէ, ԹախԹընտա գալաճաղը տախի իՖրատ շիւպհէլի տիր։ Զիւնքի Ընէմտէ հէր շարԹա բաղը օլարագ, ԹախԹա չգմագ էմէլինէ օլան Ընէմ շահզատէլէրի հիչ պիր վագԹտ էքսիք օրմամըշ տուր։

Լաքին Բուսիա բօլԹիգասը տէսիսէլէրինէ վագԹի օրմագ իչիւն, աԹի իւզրիր խուսուսաթ տախի կէրէյի կիպի տրագաթէ շայեան տուր, չէ օյլէ քի, Բուսիա տէվլէԹինին Ընէմ իլէ էօԹէտէն պէրիւ պու հուտուտա մուարաղասը օլուպ, զալիպա Բուսիա տէվլէԹի էնդատէն պու մուարաղայը պիրա Թէսվիյէ պրբագմըշ տուր, վէ էլինտէ տայիմա Ընէմին պաշընա պիր գրյամէԹ գօբարմագ իչիւն պիր ԹէՀտիտա ալէԹի տիր։ Բուսիա տէվլէԹի, Թէմամ Ընէմին Ինկիլիզէ պօղուշաճաղը պու էնտատէ, պու հուտուտա մուարաղասընը մէյտանէ չըգարըպ, պունուն Թէսվիյէսինին շիտատէԹէ մաԹրուպ իԹմէքտէ պուլունմուշ տուր։ Պունտա Բուսիանին պիր գաչ ֆիքրի օլապիլիր քի, քէշֆ իտէպիլմիվզ գատարընը զիքր իտէլիմ։ Լյէր Բուսիանին միւբատը Ընէմտէն եէր գազանմագ իսէ պունատան զկյատէ մինատսիպ վագԹի օրամագ, շիւնքի Ընէմ տէվլէԹի հալի իլէ իքի պէօյիւք տէվլէԹէ գարշը գօյամայաճաղընատան, վէ Ինկիլիզ ճէնկինտէն կէրի տէօնէմէյէճէյինտէն, մուԹլագա Բուսիայա միւտահէնէլի տավրանըպ, հուտուտա մուարաղասը տախի Բուսիանին մաԹրուպի իւզրէ Թէսվիյէօրունտաճագ տուր։ Լյօդ էյէր Բուսիա տէվլէԹի Ինկիլիզէ պիր խուսուսէԹ կէօսԹէրմէք իսԹէր իսէ, եինէ պունատան մինատսիպ պիր վագԹի օրամագ, շիւնքի Բուսիա տէվլէԹի Ինկիլիզ իլէ սիւրէԹա պարըշագ օրուպ վէ աշիքատար ճէնկ աշմագ տախի, գուտրէԹ վէ սուսուլինէ կէլմէսինտէն շիմտի պու հուտուտա Թէսվիյէսի վէսիլէսի իլէ, Ընէմ հուտուտինէ քիւլլի՝ ասքէր, ճէսխանէ, վէ լէվազիմաԹ Թէրաքիմ իԹմարէսպիրիր վէ իԹմարմէյտէ։ Պունդարը իսԹէսիյի անտէ եանի Ընէմին ՀշիրատԹ կիԹմիսի էնատէ, Ընէմ իլէ պիրլէշիպ, Ինկիլիզ գարշը գուլանատիլիր, վէ Ինկիլիզ տէվլէԹի տախի շիմտիքի Հալտէ Բուսիատա պիր սէրրիս շիմէ պուլմագ, շիւնքի հէր նէ վագԹի Բուսիայա նէ տիր պու ԹէՀտարիքատԹ տէյի սիվալ օլունատ, Ընէմ իլէ օրան հուտուտա մուարաղասընը Թէսվիյէսինի էօնէ սիրէճէք տիր, վէ պիր միւսԹագիլ տէվլէԹտէ տախի, հուտուտինի Թէսվիյի իԹմէք սէլտիրմէԹի եօղ տուր տէնէմէզ։ Ինտիմալ տրը տահա պաշգա ֆիքրլէր տէ օլապիլիր քի վագԹի պիրզէ պէյան իտէճէք տիր։

Ընէմին պաշընատա պիր զայլէ տախի, Մագաթ իմամընը պու էնտատէ գուլանարը պիր նէվ Թարզ բօլԹիգա տրը։

Մագաթ իմամընը ԲրատիսԹանատա, վէ Պասրա քէօրֆէզինին սաղ ԹէրաՖքնատան քէօրֆէզին ազզընա եագրն բուհանի վէ ձիսմանի պիր Իսլամ հիւքիւմէԹի տիր, վէ վագԹը իկի ԻօրԹէկիզէր, Ինկիլիզէր, Ալ էվհապիլերատէն բէք չօղ Թատիրլի իք կէօրիւրքատէն սօղրա, ԻնհայէԹ սէնէվի պիր վէրկի իլէ Ընէմ հիմայէԹի ԹահԹընատա պուլունմուշ տուր։ Պու հիւքիւմէԹ, Պասրա քէօրֆէզինատէ պիր գաչ իչի եարար տատարատա տախի մալիք օրտուզունատան, Ինկիլիզ կերէք պու տատարը ազզոյ Մագաթմա տախի բէք գօլայ տաքէր տէօրէպիլիր։ Մագաթ, Հինախատանընը պիր պէօյիւք իսկէլէսի օլտուզունատան կէօրինիւք քի, ախզուլիմա մինատսիպէԹի իլէ Ինկիլիզին նուֆուզ էվ Թէսվիրի պու ճիվարրատա Ընէմտէն զիյատէ պիր էհէմմիյէԹ քէսպ իԹմիշ տիր։ Զիւնքի Ընէմ մէմուրլարը պու տէֆա Մագաթ իմամընը եախատ հաքիմինի տախի սըգըշարարդ, Ինկիլիզ գարշը Թէտարիք օլունան ճէնկէ տաքէր էվ ագճէ վերմէսինի մաԹրուպ իԹմէքտէ, Մագաթ իմամը գարշը կելիպ, Ընէմ հիւքիւմէԹինի տախի Թանրմամաղը ըգ կէօսԹէրմիշ տիր։

Մագաթլիարը մէզհէպի, սիւնի, եանի տէվլէԹը Օսմանլիէնին մէզհէպինտէն օլուպ, էվ շիմտիքի Մագաթ իմամը տախի 1580 տէ մէրհում իւշիւնճիւ սուլԹան Մուրատ հաղրէԹլէրինին իլք էվվել Մագաթ իմամը նատպ իԹտիի հաքիմին նէսլինտէն պուլունտուզունատան, իմամը միւշարալէյհ պու իքի խուսուսա վէսիլէ իտէրէք, պու տէֆա Ընէմ հիւքիւմէԹինի խուրուճ էվ տէվլէԹը Ալիէյի Օսմանլիէ հիմայէԹինէ տուխուլ իլէմիշ տիր էվ պունուն մուամէլաԹը բէսմիլէսինէ տախի Թէշէպպիւս իտիւպ, զաԹը հազրէԹը Շահանէյի խալիֆէյի բուրի զէմին, էվ ամիրի քէսֆէֆէյի միւսլիմին Թանրարընը իսպաԹ իչիւն մուախարէն ԸնիԹանէյէ էլչիի մախսուս տախի կէօնտէրմէքտէ պուլունմուշ տուր։

Մագաթ մէմալիքի, տէվլէԹը Ալիէ մէմալիքի օլան ԲրատիսԹան գըԹասընը պիր ուճունտա պուլունտուզունատան, իմամը միւշարալէյհին ԹէքլիՖի հէր վէճհ իլէ շայեանը գապուլ օլաճաղը պիր էմրը էդհէր տիր։

ՁԻՆՈՒՄԱՁԻՆ։ Պու մէմալիքտէն կելէն խապէրլէր տախի կէրէյի կիպի միւհիմ տիր։ Զինլիլէր պիրլէմ հանկը լիմանատա պիր Ինկիլիզ կէմիսի պասրպ, Թայֆալարընը բարալամըշար, կէմիյի եագմըշար, վէ մալէրինի եաղմա իԹմիշլէր օրմաղ իլէ, Ինկիլիզ գօմանտուրու Լիսիօթ պու խապէրի ալարգտա, տէրագագ Հուամ-Բօա լիմանընա պիր ֆըրգայը տօնանմա կէօնտէրիպ, օն իքի գատար վարօր տահա մաԹրաբ իԹմիշ տիր։ Զինլիլէր Ինկիլիզլէրէ լաղըմ կելէն Թարզնէյի վերմէմիքլէրի հալտէ, Ինկիլիզ իլէ ճէնկէ Թուտուշաճագլարընա հիչ շիպհէ եօղ տուր տէրլէր զապէԹալէր։

— Պու սէն սէնէլէր պիրԹիւն ճիհանընն պիր զ լէլէ տէվրի օրտուզունատան, Զինումաչին մէմալիքի տախի պու տէֆէԹտէն գուրԹուլամընը տրը։ Սէպտէմբերին 14 իւնատէն 18 ինէ գատար, պիր գաչ տէֆա շէտիա զէլզելէլէր օրուպ, սօն կիւնիւ Իէքին ճիվարընտա օլան Լուչինկ շէհրի օն գատար գարխէ իլէ եեր իլէ եեքատան օրուպ, իսայը նուֆուս Թէլէֆ օլտուգտան սօղրա, իմբէրատորուն պիր սատպ օղլու տախի երգընԹը ալԹընտա գալմըշ տրը։

— Պու սէնէ Զինտէ օլան չայ վէ իքէք ախզուլիԹասընն ճէսամէԹի հիչ պիր վագԹտ կէօրիւլմիմիշ շէյտիր տէնիյօր։

— Օրպալար հէնիւզ էվվէլքի հալէրինտէ օլուպ, էօյլէ քի նէ իմբէրատոր ասքէրի պունարը տաղընԹըպ վէ բէրիչան իտէպիպ, նէ տախի պունարը Իէքին բայիԹախԹընը պասրպ հիւքիւմէԹի տէյիշտիրէպիլմիշլէր տիր։ Վէ մէսմուտէ նազարէն ԹէրաՖէյն չօղ վագԹտ տահա պու հալտէ գալաճագ տրը։

ՄագրԹ վագԹտ Պէյ օղլու ահալիսինի միւքատտէր վէ պիհուզուր իտէն տէմէշ վէ խրբսրզ պէլիսէրինին միւմքին մէրԹէպէ տէֆ իւ իղլէսինէ լաղըմ կելէն էսպապըն իսԹիհսալինէ հիւքիւմէԹ ԹէրաՖքնատան սայ իւ իգատամ օլունտուզու միսիլլիւ, ահալի ԹէրաՖքնատան տախի պաղը ԹէրԹիպատը իհԹիսատինի ճրատը իլէ պիւԹիւն պիւԹիւնէ հիւքիւմէԹէ պար օրմամագ իւզրէ, պու մագուլէ աֆանիզն պիտիկիհի Թատրա էօնիւնիւ քէտիրմէյէ տէլէԹ իտէճէք պաղը ումուր վէ Թէատրիրին ԹէՀքէքիւր վէ մուԹատասը իչիւն, Պէյ օղլու սէքէնէսինտէն օլան միլէԹլէր ԹէրաՖքնատան պաղը միւԹէպէր զէվաԹ ինԹիխապ օլունուպ, հէր ճիւմատա կիւնէրի պիր մահալլէ Թօվլանարագ, հալիբ վագԹընտա սուվէ Թուլումպա Թէատրիքի, վէ մահալատԹրն խրբսրզ վէ գունատագճրատան էմնիյէԹի իչիւն լաղըմ կելէն պու ումուրու խայրլի փուզրինէ տիւշիւնմէլէրի Թանմիմ օլունմուշ, վէ պու պապատ էհլ իւ էրպապ վէ տիրայէԹքեար օլան զէվաԹը սայիրէ ԹէրաՖքնատան տախի հէր նէ խիԹարաԹ վէ խղահաԹ վագի օլուր իսկ քէմալը մէճմունէսէ Թէլէ գապուլ օլունաճաղը տախի խասսէԹէն պէյան օլունմուշ տուր։ Պէօյլէ պիր ումուրու խայրլիէյէ մէճճանէն չալըշանլարա քէմալը մուվաֆֆագիյէԹ Թէմէնի, վէ շիւքրանիյէԹ ըզհար իտիւպ, վերէճէք գարարլարընը տախի մէճմուէնէ զապէԹամրպա տէրճ իԹմէքլիկի Թահիւա իտէրէք խմլէրինի տախի պէր վէճհի աԹի պէյան իտէրիպ։

Բում միլլէԹինէն ինԹիխապ օլունան զէվաԹ։

Սիւսիւ ՏօգԹօր ՍԹէֆանաքի։

Թաճիր միւսիւ Թէօխարի։

Լրմէնի միլլէԹինէն ինԹիխապ օլունան զէվաԹ։

Կէօնճիւ օղլու Ռիվանաքի աղա։

Զուպպուգճիան Բէրսալէկ աղա։

Լրմէնի Պաթոլիկի միլլէԹինէն ինԹիխապ օլունան զէվաԹ։

Սամանճեան Սկրտիչ աղա։

Ըպտուլլահեան Սիքայէլ աղա։

Հալէպլի միլլէԹինէն ինԹիխապ օլունան զէվաԹ։

Նասիրի Զէլէպի Հաֆա։

Ռուզէր Զէլէպի Պոսա։

Թոֆիլարը կէլէճէ։ Ճճմ–ապա։

ՀԱՅԱՍՏԱՆԱԹԸ ՄԻՒԹԷՆԷՎԻՃ

ՀԱՊԵՀԻՍԹԱՆ։ ՀապէշիսԹանի իւզէրինէ բէք աղ մալիսմաԹմըզ վար տրը։ Պու մէմլէքէԹին Էֆրիգա գըլԹասընտա, վէ Դըսմըզը ատկընին սաղ քէնարընտա վատի էյալէԹլէրի օրտա, իքի միլիոնատան տէօրԹ միլիոնա գատար ահալիսի վար տրը ատրլէր ճօղրաֆիա եազանլար։ Լիվլիսէն պիր պէօյիւք վէ միւսԹագիլ հիւքիւմէԹ իսէ տէ, շիմտիլէրատէ բարչանրպ, շէյիլէր վէ հաքիմլէր իտարէսինատէ վէ Սըսրը հիւքիւմէԹի հիմայէԹինատէ պուլունմուշ տուր։ Հապէշլիլէրին մէզհէպի տախի, Շարգ քիլիսէսի ուսուլա իւզրէ ԻրիսԹիյան մէզհէպի իսէ տէ, իչլէրինատէ Իսլամ վէ բուԹբէրէսԹլիրատէ վար, վէ ԻրիսԹիյանլար պիր գաչ գսրը ալմայատա մէզուն տուրլար։ Պունարրն ախզուլիմասը, ֆիլիպիչ, ալԹուն Թօզու վէ էվատարընը քէօրէ վէ ճարիյէ կիսլի սամմագ ախզուլիԹասընատան իպարէԹ տիր։ Հէր նէ հալ իսէ, Ինկիլիզ ֆիսիօնարլէրինին պուրալարա գատար կիսիպ բրօԹէսԹանլըգ իհտաս իԹմէլէրինատէն մի օրա, եօղսա պաշգա պիր տախիլի մուարաղատան մը օրա, պիր գաչ այտան պէրիւ պու մէմալիքատ պիր պէօյիւք իսԹիքլալ զուհուր իտիւպ, պիրի պիրինի գըրմագատա օլունգլարընտան, Սըսրը վալիսի տէվլէԹլիւ բաշա հաղրէԹլէրի պուրալարա պիր մրգատր ասքէր կէօնտէրմէք գայտընտա պուլունմուշտուր։ Ընճագ մուարաղա մէզհէպ մատատսինատէն իլէրիւ կելմէ պիր քէյֆիյէԹ օրտուզունատան, Սըսրատա միւգիմ ՂըպԹի բաԹրիքի պուլունան զաԹը տախի էվվէլճէ ՀապէշիսԹանէ կէօնտէրիպ, ԹէվասիւԹ վէ Թէսվիյէ իԹմէսինի տախի Թատիմ իԹմիշ իտի։

Մուախխարէն վարիտ օլան հալատատԹէ նազարէն, Հապէշէրին հաքիմի, մուամայիլէհ ՂըպԹի բաԹրիքինէ պիր նամէ եազըպ, ՀապէշիսԹանէ կելմէմէսինի, վէ բուհանիտէն պաշգա հիչ պիր խուսուսա միւտախէլէ իԹմէմէսինի Թէնպիհ իտիւպ, ալնընէմէյիպ կելմէյի հալտէ, գըյմա գըյմա օլաճաղընը տախի պէյան իԹ-

միշտիր։ Մուսայիլեան Պըսլթի բաթ-ըիգի, միւշարալէյհ Մէսրը վալիսի հաղրէթլերինին էմրինէ իմթիսալէն Հապէշէ կիսէ-էնէրինաէն, պու վէնտ իլէ մէքս օլունուրգտան սօղրա, վալիի միւշարալէյհ հաղրէթլերի մէմալիքի մէզքիւրէյէ ապքէր կէօնտէրէ-ճէք մի, կէօնտէրմէյէճէքմի հէնիւզ սիւրէթը սահիհէտ մալիւմ օլամամըշ սաղը։ Պաղը ըիվայէթէ նազարէն միւշարալէյհ հէմ ապքէր կէօնտէրիպ վէ հէմ քէնտիսի տախի պէրապէր կիսէճէք տիր, տիկէր ըիվայէթէ նազարէն, միւշարալէյհ պիզզաթ Հապէշէ կիմմէյիպ, հաթտա Ասիթանէյէ պիր եօշնուլուգ իմմէսինէ ըէք չօգ իհթիմալ վէ թէտարիքեաթ վարտըր տէնիյօր։

— Պու տէֆա թէրաֆը հաղրէթը Շահանէտէն, Սէքքէ շերիֆի սիատէթլու Շերիֆ Մուհամէտ պին Ասուն հաղրէթլերինէ Սէճիտէյէ նըշանը զիյշանընան, միւճէվհէրլի օլարագ պիրինճի բիւթպէսի իլէ պըրլանթալը պիր գըլաճ, վէ միւշարալէյհին մախսուսմէրի մէճլիսի վալա աղասընտան Շէրիֆ Ալասուլլահ բաշա հաղրէթլերինէ քէզալիք նըշանը մէզքիւրիւն պիրինճի բիւթպէսի, վէ տիկէր մախսուսմէրի Շերիֆ Հիւսէյին էֆէնտիյէ միրիմիրանլըգ, վէ տիկէր Ալասուլլահ էֆէնտիյէ միրիլ իւմրաթլըգ, վէ 4 իւնճիւ մախսուսմէրի Շերիֆ Մանսուր էֆէնտիյէ, Սէճիտիյէ նըշանը զիյշանընան իւչիւնճիւ բիւթպէսի թէվհիհ պույրուլմուշ տուր։

— Կէչէն հաֆթա, Ընտուտա քէօյիւնտէ միւգիմ, Իրուսիա էլչիսի էֆէնտիրալ Պիլսէնպրուգտան սաքին օլտուկա իսանէյէ խրբսըզ կիրիպ, միւշարալէյհին քեաֆֆէի նըշանէրինի, սաամթընը, վէ պիր մըգտար էլպիսէ-էրինի տախի չալմըշըր տըր։

— Պէյ օղլու զապթիյէրինէ մուա-վէնէթ իթմէք իւզրէ գարաղոլարա էքի եիւզ նէֆէր նիզամիյէ ապքէրի տահա իլավէ գըլընմըշը կէչէնտէ իֆտաէ գըլընմըշըր, պու տէֆա պիր օ գատար տահա իլավէ օլունուպ, Պէյօղլու նիզամիյէ գարաղոլարը տախի քէտիմէն միրի լիվա իլէ թալիւ Մէհէմմէտ բաշա գօմանդանտընա վէրիլմիշ տիր։ Ընտրիրի մէրգու�մէ, զապթիյէ նէֆէրտրը իլէ կէձէ կիւնիւզ գոլ ատալամագտա օլուգլարընտան, իրբսրզար վէ ևան քէսիճիլէր վէ սայրը էհլը ֆէսատա օլան քէսան տախի կէրէյի կիպի նօգտան պուլմայա պաշլամըշտր, վէ օլ վէճհ իլէ տէվլէթլու Մէրտաքէր բաշա հաղրէթլերինին պու հիմմէթլերի ճիւմլէնին շիւքրանէթինի մուճիպ օլմուշ տուր։

— Սէվտաթօփալ լիմանընտա պաթրըլան կէմիլէր իւզէրինէ, զաղէթալէրտէ շու վէճհ իլէ եաղըլը տըր։

Պամթըրլան կէմիլէրտէն պու ա-նէտէք եալընըզ պիր գըմթաը, եանի Քէրսօնէզ թաղիր օլունան վաքօր իսրաճ գըլընմըշ տըր։

Պամթան եէթմիշ գըմթա կէմիլէր-տէն, եալընըզ ամթի իւզէքը կէմիլէ-րին չըգմասընա իւմիտ վար տըր։ Ինէ-քէն կէմիլէրինտէն, Խարկով, վէ Գոռ-ելովի վէ վաքօրլարտան, Վլատիմիր, Պէսարապիա. Ղրմզնօղլու, Օփէսսա, Ղըրմ, վէ Թէ-ր (Դէտրը Ռիճարէթ)։

— Իզմիրտէ մէշհուր օլան հոյ-տուտա գամիլընը Ինանինին, Թէրտա-նէի ամիրէ զընտանընտան գաչտըրը պաղը զաղէթալէրտէ եաղըլը իսէ տէ, աշքեաբ եատան օլուպ, գամիլընը Ինանի հալա Թէրտանէտէ, տիկէր ըը-ըանզապէնալէրտէն այրըճա պիր մա-հալտէ զինճիրլէր իչինտէ պաղը օլա-րագ, տէմիր մահֆազա իչինտէ կի-պի տիր։ Վէ քէնտիսի հալա գուվ-վէթլի, շիշման, վէ իշլիճանը զայէթ ա-ջեգ իսէ տէ, տէմիրլէրինի գըրմագ տախի, պիր վաքօր չէքիճինէ միւհ-թաճ տըր։

— Պըպրըզ ճէղիրէսինին Արնա-գա լիմանընտա, պիր տէհշէթլիւ գաղա տահա վագի օլուպ, հագ թա-ալանըն ինայէթի իլէ պու մէմլէքէթ տահա պէօյիւք պիր քէտէրտէն խէ-լաս օլմուշ տուր։ Շէյլէ քի, ալա-ֆրանկա նոյեմբերին եիրմի եէտինճի ախշամընը սաամթ օն սուլարընտա պիր քիւչիւք ճէպկանէ, տէրուենինտէ եիրմի վարիլ պարութ վէ եիւզ էլլի սանտրգ տօլուսու խարթուճ օլտու-ղու հալտէ, հէր նասրլ իսէ ամէճ ալըպ, եիրմի գատար խանէյի եէր ի-լէ եէքսան վէ եիրմի, եիրմի պէշ նուֆուս թէլէֆինէ տախի մուճիպ օլմուշ տուր։ Պու քիւչիւք ճէպկա-նէյէ եագըն, պիր պէօյիւք ճէպկա-նէ տահա օլուպ, պու ճէպկանէնին իւզէրինէ տախի քէօղ, վէ եանմըշ հաթրըպար տէօքիւլմիւյիւնտէն հէր քէս պուրանըն տախի թուրթուշա-ճաղընը ֆէհմ իտէրէք գաչմայա պաշ-լամըշտր, վէ հագգ թաալանըն ինա-յէթի իլէ պիր գաչ ճէսուր վէ ֆէ-տաքէտար քիմսէլէր զուհուր իթմէ-միշ օլսա իհթիմալ տըր պու ճէպկա-նէ տախի բաթլայըպ, Արնագա պիւթիւն պիւթիւնէ եէր իլէ եէքսան օլաղիլիմիշ։ Իպթիտա թաղիպ Ֆօպլան նամ քիմէնէ, ինանիսէթ զայրէթի իլէ երգընթըլարըն իչինէ կիրիպ, վէ էօլիւլերի վէ եարալըլարը պինալարըն ալթընտան չըգ արըպ, իսայ-ըճա քիմսէլէրի բէնչէի մէվթանէն իսէլաս իլէտի, միւսիւ Ֆօպլանըն էօմրիւ հէր ան թէհլիքէտէ իսի, պիր աղ սօղրա Պըպրըզ խանէտանընտան հաճի Իսմէր էֆէնտի նամ քի-մէնէ տախի պունտան ճէսարէթ ա-լըպ, վէ իպրէթ վէ զայրէթինտէն միւամէր օլան պիր թագըմ էհլը սէ-վապ քիմսէլէր տախի արգասընա գա-թըլըպ, միսլի կէօրիւլմիշ պիր զայ-էթ վէ ճէսարէթլէ պէօյիւք ճէպ-խանէյի ամթէշտէն, վէ Արնագա չէհրինի խարապկիէթտէն խէլաս իս-լէտիլէր։ Իրթէսի կիւնիւ Պըպրըզ մուհասրը Օսման բաշա հաղրէթլէ-րի, պիրէր իլթիֆաթնամէ իլէ կէրէք մումայիլէյհ հաճի Իսմէր էֆէնտիյի, վէ կէրէք թաղիպ Ֆօպլանը պաշգա պաշգա թաղթիֆ իտիպ, հագգլէ-րինտէ թէվճճիհ սէնիյէ վէ միւքեաֆաթը Ալասէյի տավէթ իթ-միշ օլտուզունու պէյան իլէ միշ տիր։

Սուտան, ամթէշտէն, եալընըզ պիր նուֆուս, պիր էպինէ գուրթարան քիմսէլէր, սայէր սէնիկտէ նէվ պէ նէվ միւքեաֆաթէ մազհար օլտուգլարընտան, զէվաթը մումայի-լէյհիւմիւն պու հարաքէթը խայրէսի, հէր հալտէ նէզար տէվլէթը Ալ-յէաէ շայեանը բէսէնտ վէ իսթիհսան օլարագ, քէնտիլէրինին տախի նայիլ միւքեաֆաթ օլաճագլարը շիւպհէ-տէն միւսթաղնի տիր։

— Ռուսիա տէվլէթի նէզտինտէ, տէվլէթը Ալասէնին պէօյիւք էլչիսի օլան տէվլէթլիւ ուպուհէթլիւ Մէ-հէմմէտ բաշա հաղրէթլերի, կէչէն ճիւմա էրթէսի կիւնիւ Իրէթսը-պուրգ ճանիպինտէն, թրիէսթէ թա-ըիգի իլէ Ասիթանէյէ վիւրուտ պու-յուրմուշլար, վէ խաքիբայը հաղրէ-թը Շահանէյէ էիւզ սիւրսիւքտէն սօղրա, պապը Ալասի թէշրիֆ, վէ մէճլիսի թանզիմաթ բիասէթի մա-գամը Ալասէրինէ տէվամ պույուրմա-յա պաշլամըշտր։

— Թէրսանէյի ամիրէնին Այնալը Դավագ թէրաֆընտա թաշ գըզագ իւզէրինտէ պիր միւտաէթտէն պէ-ըիւ ինշա օլունմագտա օլուպ, մու-ախխարէն բէսիտէյի հիւսնիւ խիթամ օլան Ֆէթհիյէ նամ եիւզ իւչ թօփ-լու վէ վիտալը գաբագ, կէչէն բա-զար կիւնիւ սաամթ սէքիզի օն տագի-գէ կէչէրէք բույի տէրեայէ թէնզիլ գըլընճաղընտան, վիւքէլայը տէվլէ-թը Ալասէ, վէ սիւֆէրայը տուէլը էճնէպկէ վէ միւթէպերանը սայիրէ-մահալը մէզպուրէ տավէթ պույրու-մուշլար իսէ տէ, գաբագը մէզքիւր սաամթ պէշի չէյրէք կէչէր բատէլ-ըինտէ էնկէլբատէն գուրթուլուպ, վէ գըլաղտան գայրպ, քէնտի քէն-տինէ թուչ սաամթ եվվէլ տէնիպէ էն-միշ տիր, վէ համա օլուն կէրէք կէ-մկէ վէ կէրէք էթրաֆընտա օլանլէ-րէ, վէ կէրէք տէնիպտէ պուլունան գայրգլարա պիր պէօյիւք քէտէր վա-գի օլմամըշ տըր։

Պատէհու զամթը հաղրէթը Շա-հանէ Թէրսանէյի ամիրէյի թէշրիֆ, վէ պիր մըգտար արամ վէ իդամէթ, վէ վիւքէլա վէ մէմուրինի տէվլէթը Ալասէ, վէ սիւֆէրա վէ միւթէպե-բանը տուէլը էճնէպկէյէ թաղիֆ, վէ Թէրսանէճէ թէզքիրա օլունան պիր թադըմ նիզամամ ինշաաթ վէ սայիրէնին իճրասընա միւսաաատ պու-յուրտուգտան սօղրա, պիր մէճլիս-նէյէ սէրայը ալիկէրինէ ավամէթ պու-յուրմուշլար տըր։

— Մէֆայինին պու վէճհ իլէ քէն-տի քէնտիլէրինէ հինմէսի, կիրէք Ռու-սըբատա, վէ կէրէք պու ճանիպտէ նա մէշհուտ պիր շէյ տէյիլ իսէ տէ, պու Ֆէթհիյէ իսմինտէ օլան տիկէր պիր գաբագ տախի վագթը իլէ եի-նէ պէօյէ էնմիշ օլտուզունտան, խա-թընա կէլմիքտէ, ճիւմլէնին թաճիւ-պինէ մուճիպ օլմուշ տուր։

— Մէֆինէյի մէզքիւրէնին վաքօր մաքինալարը Օնտրատա հաղը օլ-տուզունտան, էվվէլ պահարա գա-տար տէրան տօնամթըզպ, Ինկիլթէր-րա ճանիպինէ կէօնտէրիլէճէք տիր, վէ պու վէճհ իլէ կէլէճէք սէնէ զաբ-ֆընտա տէվլէթը Ալասէնին իւչ գը-թա վիտալը էքի տնպարըզը վէ իւչ գըթա տախի պէօյիւք ֆըրգաթինի պուլունճաճ տըր։

— Ընտանա ճանիպինտէն, թէրա-ֆըմըզա շու վէճհ իլէ եաղըզը տըր։

Կուտարմանի մատաի միւթէսիւ-ֆէսինին թահդիդ վէ թէճէսիսիւ-զըմընտա ճանիպի պաղը Ալասէն մէ-մուրու մուհասուս թայէին պույրու-լան իշչթիլիւ Սիւլէյման պէյ էֆէն-տի հաղրէթլերի, Ընտանայէ թէշրիֆ վէ իւչ կիւն արամ վէ իդամէթտէն սօղրա Արարաշ թէրտանընտա ապիմ-էթ խլէ միշլեր տիր։

Միրի մումայիլէյհ, չէնտ կիւն տախի Արարաշ ճանիպինտէ արամ ի-տիպ, պէլտէի մէզքիւրէ վիւճուհ-ինտէն օն գատար զէվաթ վէ էս-նաֆտան տախի էլլի քիշի պէրապէր ալըպ մագարրը էյալէթ օլան Ընտանա պէլտէսինէ կէթիրմիշ, վէ ճինատթ մէճլիսինտէ վալիի պէլտէ տէվլէթլիւ Հաճի Ռեամիլի բաշա հաղրէթլերի հուզուրունտա, Ինկիլիզ գօնսօլոսու տախի հաղը օլտուզու հալտէ մու-հաբէմէլերինէ մուպաշիրէթ օլուն-մագտա օլուպ, սայէր տատալէթվա-յէյի ճէնապը միւլիքեանէտէ, շու տավանընը պիլ հագգանիյէ բույէթ օլունաճաղը էմրը էզհէր տիր։

Վալիի էյտալէթ միւշարալէյհ տէվ-լէթլիւ Հաճի Ռեամիլի բաշա հաղ-րէթլերի էզմ գուտէմայը վիւզէրայը տէվլէթը ալիկէտէն վէ էֆտաֆը ճէ-լիլէյի հուգուգ շինասի վէ տատալէթ բէրվէրի իլէ մէմուհ վէ մութթա-սըֆ պիր զաթը քէժալէթ սըֆաթ օլ-տուզունտան, մէլուֆ օլտուզու տի-բայէթը քեամիլէ վէ իսթիգամէթը ֆայիգէ իլէ Իսլամ վէ Խրիսթիյան քեաֆֆէյի սունուֆու ահալիսի մէմ-նուն վէ մէսրուր պույուրա կէլմիքլէ-րինտէն, պու վէսիլէ իլէ մէրգումա-նըն տուայը խայրիսէլերի վէ շիւքրա-նիյէթը մէֆգուզէլերի տախի խասսէ-թէն զիքր օլունուր։

— Ընճէմ շահը թէրաֆընտան Ֆրան-սայա պէօյիւք էլչի թայէին օլունուպ մուվագգաթէն Ասիթանէտէ իգամէթ իթմէքտէ օլան Ֆիւրուզ խան հաղ-րէթլերի, Ընճէմ իլէ Ինկիլիզ տէվլէ-թի նէզտինտէ զուհուրա կէլէն մու-նազասա հագգընտա Ինկիլիզ սէֆիրի Լօրտ Բէագլիֆ հաղրէթլերի իլէ բէք չօգ բէսմի սիւքեալեմէլեր իթմէքտէն սօղրա, պիր նէթիճէյի խայրիսէյէ մու-վաֆֆագ օլամատրըզընտան, վուգուսի հալի տէվլէթինէ պէյան իթմէք իւզ-ըէ, թէհրան իւզէրինէ մախսուսթա-թար չըգարըպ, քէնտիսի տախի Ֆը-ըանսայա սէրիան ալիմէթ իթմէք իւզ-ըէ եօլ թէտարիքեաթընտա պուլուն-մուշ տուր, վէ Ֆրանսըզ տէվլէթի մուզիրէէն վաքօրլարընտան Լօրտ նամ վաքօր, միւշարալէյհին մայէէթինէ վէրիլմիշ տիր։

— Խարիտէ աչըլաճագ միւքեա-լէմէ մէճլիսինէ տէվլէթը Ալիսէ սէ-ֆիրի իշչուն ճանիպի պաղը Ալիսէն մէրիլէն թարխմաթը, կէչէն բէնչէն-պէ կիւնիւ Մէշիտ բաշազատէ Սալիհ պէյ հաղրէթլերի, Խարիսէ կէօյմիւ-սիքտէն սօղրա, վիւքէլայը տէվլէ-թը Ալիսէ թէքրար մէճլիս օլուպ, ա-լիպ նատէ սէֆարէթքէնիյէյէ պաշ-գա վէ տահա գամի թալիմաթլար տախի կէօնտէրիլմիշ տիր։

— Կէչէն ճիւմաա իրթէսի, վէ բազար կիւնիւ Մալիսէ իսաղինէյի ճէ-լիլէսինտէն, Պաբաթա բիաչասընտան եէթմիշ պին քէսէ ադճէ տահա իս-թիպրաղ օլունմուշ տուր։

— Լէրլի էսնաֆըն, էսնաֆ թէզ-քիրէ վէ Իհթիսապ վէրկիլէրի օլուպ էճնէպիտէն օլանլէրտէն պու անէ-տէք պու մագուլէ վէրկի վէ թէզ-քիրէ մամթըլուպ օլունմամըշ իսէ տէ, պունտան պէօյէ էճնէպիլէրտէն տա-խի էսնաֆլըզ իսէնլէրէ, էսնաֆճա մասլահաթլարտա թէպաայը տէվլէ-թը Ալիսէ մուամէլէսի օլունճաղընտան, պու խուսուստա Թանզիմ վէ թէտվիյէսի վէ կէտիք նիզամը վէ սայ-ըիսէ իշչուն պիր գօմիսիօնու մուխ-սուս թէշքիլ օլունուպ, ազալարընի խամի շու վէճհիյէ պէյան օլունմուշ տուր։

Շէհր Իմինի, Հիւսամ էֆէնտի։ Սէճլիսի վարտ ադասընտան Սուա-թաֆա էֆէնտի, Թէլէզրաֆ մէմուրու Մէհէմմէտ էֆէնտի, Թէրճիւմէ-մէ օտասը մէմուրէրինտէն Սահակ Ադրօ էֆէնտի, Թիճարէթ մուավի-նի Իսմայիլ էֆէնտի։ Սուհասէպէճի Շարիր էֆէնտի, Մալիսէ մէճլիսի ա-զասը Ասիմ պէյ, Շէհր էմինի մուա-վինի Ռէֆիգ պէյ, Հիւսէյին էֆէն-տի։ Իվգաֆտան պիր մէմուր, վէ ադասը պիր գաչ ադալէր։

— Ռուսիա կէճէսի սաամթ էքի գարարարընտա Սամսէնտատա ավկէթ բազարընտա, պիր ադիքանտան գազա-էն ամթէշ զուհուր իսուպ իւչ ադիք-քեան եանարագ պասաբրրըմըզ տըր։

Պիր տէֆտէր էօլիէրինէ, տէվլէթը Ալիսէ-նին իլանը։

Լէնէն Ռէճմուտէն պագիյէ վէ իիլամ։

Իրինճ։ Պու տէմիր եօլուն իմրաբ իսիճէկի մահալլին քէշֆի խիթամ օ-լուպ մէսաբիֆաթը ինշայէսի տախի քէշֆ վէ գարարը պուլուգտան սօղ-բա, պու մէսաբիֆ հէր նէ մէպլաղէ պալիզ օլուբ իսէ, տէվլէթը Ալիսէ թէրաֆընտան սէնէվի եիւզտէ պէշ ֆայիզի թէմին գըլընճաճագ տըր։

Ի-ԼԻՆՃ-։ Պու տէմիր եօլուն ինչասթքնա խմթիմալ օլունմագ իւզրէ Պարնա վէ Շումլա ճիվարլարընաա քնային տէվլէթ օրմանլարընաան, պէտէ հավա օլարագ քէրէսթէ քէսմէք իւզրէ գամբանիայա սէլահլէթ վէրիլմէճէք տիր։

Տեօրթ-ԼԻՆՃ-։ Պու տէմիր եօլուն իմրար իսէճէյի մահալլէրտէն, իչլէնմէմիշ օլարագ տէվլէթին էմրէքը օլան թօփրագլար, պէտէ հավա օլարագ գամբանիայա թէլք օլունմագ տիր։ Էհէ տընաան միւլքիւ օլանլարա տախմէրի օլան նիզամախ մուճիպինճէ պիրէր ֆիսախ գամ օլունուպ, պէտէլի քէշինէն գամբանիա թէրաֆընաան իմմա օլունարագ, տէմիր եօլա մալ օլմագագ տիր։

Պէշինճի։ Պու տէմիր եօլուն ինչասը վէ իչլէթիլմէսի իչուն թաշքաստան հէր նէ ալաթ, էտէվաթ, մաքինա վէ քէրէսթէ ճէվլա օլունուր իսէ, պունարին հիչ պիրինտէն կիւմրիւք ալընմայաճագ տիր։

Ալթընճը։ Պարնա իթթիսալինտէ օլան կէօրէ, տէնիզ լիմանը իթթիէք, տէվլէթը Ալեքսէնին թաամիմանընտան օլուպ, պու լիման հէմ զայէթ վասի հէմ զայէթ էմին պիր լիման օլաճագ տիր։

Էլեվինճի։ Պալատէ մէզքիւր իմ թիազամ վէ մուգավէլաթ ճանիպի տէվլէթը Ալեքսէտէն պիլ իսվա գամբանիա թէրաֆընա թէսլիմ օլունուրզու հալտէ, գամբանիանըն իչ պու տէմիր եօլա սարֆ իսէճէյի, վէ տէվլէթին սէնէվի եիւզտէ պէշ ֆայիզնի թէմին իսէճէյի մէպլաղ։ հէրնէկէ պալիզ օլուր իսէ, պու մէպլաղըն եիւզտէ էքիսի, թէմինաթ ագճէսի օլմագ իւզրէ, գամբանիա թէրաֆընաան խագինէյի ճէլիլէյէ բէշինէն վէ էմանէթ օլարագ թէսլիմ օլունաճագ տիր։

Սէքիզինճի։ Կէրէք մէզքիւր տէմիր եօլա, վէ կէրէք մէզքուր Պարնա լիմանընա սարֆ օլունաճագ, վէ տէվլէթ թէրաֆընաան եիւզտէ պէշ ֆայիզի թէմին գալընան սէրմայէ ագճէսինին ֆայիզի հէր նէյէ պալիզ օլուր իսէ, գամբանիանըն քեար վէ թիճարէթի պու ֆայիզին եէքիւնինտէն զիյատէ օլաճագ հալտէ, պու քեար վէ թիճարէթի, գամբանիայա թէսլիմ օլունմայուպ, էյէր տէվլէթը Ալեքսէ, թէմին իմթիազի եիւզտէ պէշ ֆայիզ իչինտէն խաղինէտէն ագճէ վէրմիշ իսէ, էվվէլ պէ էվվէլ խաղինէտին վէրտիյի պու ագճէ տէմիր եօլուն մեղքիւր քեար վէ թիճարէթինտէն թէքմիլէն էտա օլունաճագ տիր, վէ պու եիւզտէ պէշ ֆայիզ չըգարըգտան սոնրա ֆայդա քեար գալարզը հալտէ նրսֆը տէվլէթը Ալեքսէ վէ նրսֆը գամբանիայա թագսիմ գալընաճագ տիր։

Յօթ-ընճը։ Պալատէ մէզքիւր իմթիազամը մուտէթի ազգան սօգուղ սէնէ օլաճագ տիր։ Հէր հանկի գամբանիա քի, պունատան ազ միւտէթ, վէ տէվլէթը Ալեքսէ թէրաֆընաան թէմին օլունարագ ֆայիզին եիւզտէ պէշտէն աշաղըսընա, եախսա տէվլէթ տահա զիյատէ մէնֆաաթլու շարթլարա բաղլը օլուր իսէ ամ գամբանիաբարա թէրճիհ գալընաճագ տիր։

Սիւտէթը իմթիազամը մէզքիւրէ խիթամ պուլտուղու հալտէ, մէզքիւր տէմիր եօլ վէ պունա միւթալիք օլան քեաֆֆէյի ինչաաթ, պիր իսէճէթ մանթըգ օլունմայարագ տէվլէթը Ալեքսէնին ժալի օլաճագ տիր։ Մաքինա, արապա, վէ պունլարա միւթաալիք օլան ալաթ վէ էտէվաթը տախի մինասիպ պիր գըմմէթէ տէվլէթը Ալեքսէ ճանիպինտէն մուպայեա օլունաճագ տիր։ Շու գատար քի, պունա միւթաալիք օլան մուգավէլաթ, շիմտիտէն միւզաքէրէ վէ միւթալաա օլունարագ գանէմբաթցա բաղլը վէ տէրճ օլունաճագ տիր։

Ի՞Ն ԱՕՆ ԻԼԱՆ

ԷՐՄԵՆԻ ԳԱԹՈԼԻԿԷ ՔԻՆԻԼԷԹԻ

ԲԱԹՐԻԱՐՔԱՆԷՍԻՆԻՆ ԳԷՓԱԼԷԹԻ ԻԼԷ,

Պ՝ ԷՆԷ ԳԻԼԳԷՄԷԼԻՆ Ծ ՄԼԸՆՃԸ ԲԱԼՐ ՔՈՆՈ ՔԷՓԼԷՃԷ։

Ր Ի Ա Ն Գ Օ

Պիլէէթի պէշ զուրուշա վէ օն պիլէէթի ալանլարա պիր թանէ ֆասլա վէրիլէճէք։ Պու Լիանգօ օն հիսաէյէ թափսիմ օլատուղունաան օն նուսէրօ գազանաճագ տիր։ Իլք չէքիլէն նուսէրօ Սամանպօղ ճիվարը Ա. յիօ Ատէֆանօղ քէօյինէն Բաշա մահալլէսինտէ, տէնիզ գընարը վէ տէօրտ եօլ աղզը, քէօշէ պաշը միւթէաէր վէ հավասաք եէրտէ օրտագ զուրուշ 180000 տէյէրլի, ենէնի միւհքէմ վէ պահճէսի իչինտէ թամամը ատյու իլէ պէօյիւք պիր էվ գազանաճագ։ Էրինճի չէքիլէն պու թապրիֆ էտիլէն կիրի հէր պիր չէյի թըզգը չիֆթ եաբըլմըշ պիմթիշէք պիր էվ, Իւշինճա քէօշէ պաշընտա եալը, եիւզիւ 14, սօղագ եիւզիւ 20, ճէման 280 պաշըն օլարագ զուրուշ 30000 տէյէրլի պիր ապաս գազանաճագ։ Տէօրտունճիւ պունա պիմթիշէք սօղագ եիւզիւ 12 ատրինլիք 24, ճէման 288 պաշըն պիր ապաս գազանաճագ։ Պէշինճիսի պիր թապրաֆը պու ապասընա վէ պիր թապրաֆը պու էվլէրէ պիմթիշէք եիւզիւ 12, ատրինլիքի 24 ճէման 288 պաշըն պիր ապաս։ Ալթընճը զուրուշ 10000 գազանաճագ։ Եէտինճի զուրուշ 5000։ Սէքիզինճի զուրուշ 3000։ Յօգուզունճու զուրուշ 2000, վէ Օնունճու չէքիլէն նուսէրօ զուրուշ 1000 գազանաճագ տիր։ Պիշիէթլէր 150000 թանէ օլարագ սէնէի բուսի 1856 Դեկտեմբեր 16 արնտա բազար կիւնիւ սաամ եէսիտէ Պէյօղլունտա Միւսա Միշէլ Նատուն թէսամ բօսունտա օն իկի միւլիէպէր քիմսէլէր նէզարէթի իլէ չէքիլէճէք։ Պու կիւնէտէք պիլիէթլէր թէքմիլ սալմըսընա գալանլար քինտի հիսսապլարընա օլարագ միւսամաքիլ կիւնիւնտէ չէքիլէճէք տիր։ Լիվէր վէ արսասար հէօճէթլէրի վէ ադճէլէր Լրամէնի Գամբոլիք միլէթինին բամբիկ խանէսինէ եմանէթէն պրբագըմըշ օլուս զունատան. գազանան նուսէրօլարըն սահիպլէրի պիլէէթլէրինի կէօմիւրտիւքլէրի հալտէ աէրագագ պէտէլի թէսլիմ օլաճագ տիր։

Իշ պու բիանգօ պիլէէթլէրինին մէրքէզ Պէյօղլունտա թէքբէք ճիվարընտա Շըլէտ սէրայընըն գարշըսընտա, Ինտուզեան հիւրմէթլիւ Ընտոն ալանընը իգամէթ իմթիանի քիսարիր մալլագա տիր։

ԳԱՄԳԻՑՕ ՓԻՑԱԹԼԷՐԻ ԳԱՅԻՄԷ ԻԼԷ

ՄԱԱ ԸՍԿՕՆԹՕ

4 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1856

	Ղուրուշ
Լօնդրա օթուղ պիր կիւն վասէ	. . . . .
Քէզալիք 3 այ վասէ	157—156
Փարիս	215
Մարսիլիա	215
Ամստրտամ	. . . . .
Պէյնա	510—520
Թրիէսթէ	510
Լիվօրնո	. . . . .
Ջենովա. Լ. Ն.	. . . . .
Օսէսսա	. . . . .

ՄԵՍՔԻՒԻՔԵԱԹ ՓԻՑԱԹԼԷՐԻ ԳԱՅԻՄԷ ԻԼԷ

8 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1856

	Ղուրուշ
ՄէՀիսի լիրա ասկէրա	122¾—122¼
» 20 լիք կիւմիւշ	24⅜
Մէմլուհիի 20 լիք ալթընը	26½
Ամիկ ասլի	25½
Մահմուտիէ	108—110
Խայրիէ	34
Ճեմբիա ասլի	24
Մրսրը լիրասը	156
Ինկիլիզ լիրասը	135—134⅞
Ֆրանսըզ 20 ֆրանկլըգ	107—107¼
» 5 » կիւմիւշ	26¾
Բուսիա իմբէրիալ ալթընը	109½—109¾
» գարագոլանց	21⅜
Նէմչէ սօվրան ալթընէ	188
» գրիմից շարգը	63—63¼
» գուլդէն բիր	29
Սպանիա սոսպին ալթընու	425—430
» սիրէկլի բիրլ	31
ՄէՀամլոլ բուսիէ 5 բուսի տամ	45
Մահար զանաէզ 0/0 108 »	62¼
Եալոզզ » » »	70
Պէչիք եարըմլըգ 0/0 ակ	16½—16
Նէհմ Զարպխանէյի ամիրի 0/0 ակիս	8—8¼
» Մալեսի » 0/0 ակիս	8—8¼

ԷՄԹԱԱՑԻ ԷՃՆԷՊԻՑԷ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 8

	Ղուրուշ
ՔԻԼԼԻ ՇԻՓԷՐԻ	
Ինկիլիզ բրիմ 6—10 լիպրա գնթը	420—450
Լիվէրբուլ 10 » » »	390—400
Օլանտա սէպրու 6-10 » » »	420—450
Ամերիկա 8 » » »	390—400
Ֆրանսըզ միւշիմմալը 10 » » »	370—380
Ինկիլիզ թօզ » »	380
Օլանտա էքսթրա » » »	380
» պիրինճի » » »	375
» իքինճի » » »	370
» իւշիւնճիւ » » »	365
Ֆրանսըզ » »	365
ՏԻՄԻՐ	
Ինկիլիզ շէշիտ լամա սէօրմի քէօշէ	. . . .
եօ փալաք » »	82—85
Ինկիլիզ եարմա » »	90—95
» սաձ շէշիտ իկէ » »	110—115
» շեմպէր » դէնճոպ էր »	95—100
Մոսկով շէշիտ » »	160—170
ԳԱԼԱՑ	
Գարա գալ; Թամլա » »	1100
Լէվանէ » »	»
Գուլա » »	»
ԳՈՒՐՃՈՒՆ	
Ինկիլիզ » »	230
Ֆրանսըզ » »	» »
ՁԵԼԻՓ	
Պիր սըֆըր 0 » »	250
Իքի » 00 » »	. . . . .
ՍՈՒՍԱՄ	
Մարսիլիա շէշիտ » »	230—240
Ինկիլիզ » 40 օգկ սաբ պիր »	» »
Մոր պագամ » »	50—55
Սանթամարթա » » »	155—185
Ջանը գրիզիզ » »	55—60
Շամ ինկիլիզ » »	70—75
Կէօզ թաշը » » » օգկա	6—6½
ԳԱՖԵ	
Գաբա ֆինո 0/0 »	1000—1050
Իքինճի » »	900—920
Իւշիւնճիւ » »	780—800
ՁԻՎԻՏ	
Ինկիլիզ » »	115—135
Մատրաս » »	. . . . .
Գրբանզ » »	50
Պիսէր Լօնդրա Մարսիլիա »	9½—10
ՆԸՀԱՏԸՐ	
Ինկիլիզ » »	8½

Մրսրը դէնճոպ էօգ »	. . . . .
Թէնեքէ նէյան չիֆթ սանարգ	460—470
Ամերիկա բամ 1070 արմ 1 կալան	17—17¼
Ինկիլիզ »	18—18⅓

ԷՄԹԱԱՑԻ ՏԱԽԻԼԻՑԷ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 8

Թիֆթիք սէրէմ օգկա	32—33
Ֆիլիկ Լինգարէ »	. . . . .
Հէնրի »	7—7½
Պալ մամու »	29—30
Մաղը սիահ »	10—11
» սպիտակ »	8—9
Քիմիրկ եարրագ »	40—45
» սարը »	9—10
» ֆիտէ դէնճոպ էօգ »	4
Ամերիկ աձէմ » » »	7
Ամֆոն »	220—250
Սուսամ »	2¼—3
Խամ փամուգ Իզմիր »	9
» Տարսոնը Մերսին »	6—7
Սաղրը կէօնիւ »	10—11
Տօն եապը Ընտաօլու »	10—11
Մահմատիէ Ընտաօլու »	220
» Հալէպ »	190
Քէօք պօյա » գնթը	300
Փալամուտ գօրուգ »	55
» պըչանմըշ »	90
Եարագ Լուսէլի »	360
» Ընտաօլու »	320
» եայգանմըշ » օգկա	16—16½
Զիմիր ապաղա դէնճոպ էօգ »	. . . . .
» Ընտաօլու » » »	. . . . .
Թավշան տերիսի 0/0 ատէտ	140—230
ՀԱՅԻՐ ԻՓԷԿ	
Պուրսա սելլ թէքիֆ 610 արմ	. . . . .
Տէմիրճէ » »	550—560
Պիլէճիկ էվրաքը »	. . . . .
Կէմլէ » »	520
Իզմիր գրսա »	. . . . .
Ամասիա գրսա »	. . . . .
Ասա բաղրը	480—485
Ուզուն գալա բաղար քէօյ	530
Թրեբօվա Լուսէլի օգկա	330
Էսքիշէհ » »	340
Տիմէթօգա » »	330—340
Փիլիպէ » »	. . . . .
Կէրասիմ » »	330—340
Հարքէօյու » »	330—340
Ամեր եկրագէ » »	. . . . .

ԶԱՅԻՐԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ 8

Թաղդան սէրթ դրամ	56—58
Գորբա » »	55
Իսմայիլ » »	. . . . .
Բուսէլի Պուլբագ » »	. . . . .
Բուսէլի Պուրղաղ » »	40—42
» 2 » » »	. . . . .
» 3 » » »	. . . . .
Իտալա գրբնօվ » »	. . . . .
Իսմայիլ » »	. . . . .
» 2 » » »	. . . . .
Բուսէլի Պուրկաղ գրբզլէմա » »	36—38
Բուսէլի Պուլբագ » »	. . . . .
» 2 » » »	. . . . .
» 3 » » »	. . . . .
Սամսոն սէրթ » »	48
Սամսոն գրբզլէմա » »	. . . . .
Գալաս գօգօրօգ (մրբրբ պու զամա) »	28
Բուսէլի օսմանլը մալլա ֆագ տանէ »	. . . . .
Սրբա Գրբրբգ » »	. . . . .
» բուսէլի վէ Ընտաօլու »	19—20
Զամտար » »	. . . . .
Բուսէլի քէթէն թոխումա » »	. . . . .
Ընտաօլու » » »	. . . . .

Գալատէ զէքր օլունան սէրթ վէ գրբզլէմա պուղտայ վէ արբա 350.000 բիկէ մէվքուֆ պու լունուր։

ՄԷՃՄՈՒԱՑԸ ՀԱՎԱՏԻՍ

ՄԻՍՄՈՒՐԱՐԸՆԸՆ ԻՍՄ ՎԷ ՄԱՀԱԼԼԷՐԻ

ԱՍԻԱ ԱՆԷ · Կէօյիք Եէնի խանտա · Թիւլկէնտճեան Յովակիմ աղա ։

ԻԶՄԻՐ · Սիմճեան Յովհաննէս աղա · Սահաթճը ։

ՊՈՒՍԱ · Կիմիճեան Նշան աղա ։

ԷՏԻՐՆԷ · Պրուսալը Յակէփ աղա ։

ՎԱՐՆԱ · Իզմիրլի Պատմաճեան Կարապէտ աղա ։

ՍԻԼԻՍՏՐԻԱ · Հաճի Պօղոսեան Վարդան Գէորգ աղա ։

ԱՏԻՆԱ · Բալամուտ օղլու Յակոբ աղա ։

ՊԻԼԷՃԻԿ · Տէրդասիթ օղլու Պէտրոս աղա ։

ԳԱՅՍԷՐԻ · Պէյէրեան Խաչով Պէյ ։

ԷՆԳԱՄԷ · Սինեօր Զիօվանի Լէօնարտէ ։

ԷԿԻՆ · Թարագճեան Յովսէփ աղա ։

ԿԷՅՎԷ · Եբրահամեան Սարգիս աղա ։

ԻԶՄԻՏ · Լարտոլեան Գէորգ աղա ։

ՄԱՐԱՇ · Չորպաճը օղլու Հաճի Տէվլէթ աղա ։

ԵՐԶՐՈՒՄ · Շապանեան Գրիգոր աղա ։

ՄԻՒԼԼԻՖԻ ԳԱՂԶԷԹԱ

ՅՈՎՍԷՓ ՎԱՐԴԻԱՆԵԱՆ

Ց. ՄԻՒՏԷՆՏԻՍԵԱՆԸՆ ԹԱՊԱՐԱՆԻՆ